

լուլոր միւս ջորեալանները արգելափակուած էինք խանի մը մէջ։ Յուռհուզէն եկած քանի մը երիտասարդ կիները գիշերը բռնարարուեցան կարաւանը առաջնորդող ժանաւարմներուն եւ քաղաքայիններու կողմէ»։

Այնթապի սատիկանութեան կոմիսարի գրասենեակին մէջ մահմետական աղա մը իմ ներկայութեան ըստ հայու մը։ «Այսինչ այսինչ վայրերուն մէջ նամակներ դոնուած են։ Ի՞նչ յարաբերութիւններ ունիս գուն այս ժարդուն հետ քեզի քանի անդամ ըստ եմ որ մահմետական դառնաս։ Եթէ ինծի լսած ըլլայիր, պիտի խուսափած ըլլայիր այն բոլոր տհաճ քաներէն, որոնց ենթարկուած է ազգդ»։

Խարիսութէն ու Սվյագին տեղահանուած 18,000 անձերէն 350ը հասան Հալէպ (կանայք եւ երեխաններ)։ Էրզրումէն տեղահանուած 1900 հոդին 11 հոդի միայն - հիւանդ տղայ մը, չորս աղջիկներ եւ վեց կանայք - հասան այդ քաղաքը։ Կանանց ու աղջիկներու խումբ մը, երկաթուղու ուղղութեամբ ստիպուած էր 65 ժամ հետիւան երթալ միա էլ Այնէն մինչեւ Հալէպ, հակառակ այն իրողութեան որ միեւնոյն ժամանակ երկաթուղու վայրաշարժները, որոնք զինուորներու փոխազրութեան համար օգտագործուած էին, կը վերադառնային պարապ։ Մահմետական ճամբորդներ, որոնք այդ կողմէրէն անցած էին, կը պատմեն թէ ճամբանները տնանցաննի դարձած էին անթաղ մնացած բազմաթիւ դիակներու պատճառով, որոնց հոտը կը թունաւորէր օդը։ Վերապրազներէն 100-120 հոգի Հալէպ մահացան ճամբորդութեան ժամանակ կրած չարչարանքներուն հետեւանքով։ Սովահար կանայք եւ երեխաններ երբ Հալէպ հասան, վայրի գաղաններու նման թափուեցան ուտելիքի վրայ։ Առոնցմէ շատերուն մարսողական օրկանները դադրած էին գործելէ։ Մէկ-երկու դդալ լափելէ ետք, մէկ կողմ զրին զգալը։ Կառավարութիւնը կը հաստատէ, թէ տեղահանուածները ուտելիք կը ստանան, բայց վերոյիշեալ կարաւանի պարագային, որ Խարիսութէն կու դար, երեք ամսուան մէջ միայն մէկ անդամ հացի բաշխում տեղի ունեցաւ։

Թարգմ. ՎԱՀԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ

5.— ԱՆԹԻՇՈՒՐԱԿԱՆ 1915—1919 ՇՐՋԱՆՔՆ

Մօտ կէս դարէ աւելի անցեր է աքսորի եւ սպանդի այն օրերէն, բայց անոնք անջնջելի դրոշմ են դրեր գեռատի իմ մտքին վրայ։ Այդ ահաւոր գէտքերէն մէկ քանին, իրենց լնդհանքական բնոյթով՝ անհրաժեշտ է որ յանձնը-ւին պատմութեան։ Եւ ինչ որ կը գրուի հոս, հաւատացէք, ոչ թէ լոռղաց, երկրորդական աղբիւրներէ քաղուած պատմութիւններ են, այլ իմ անձամբ տեսած, լսած եւ ապրած իրողութիւններն են։

**

Այդ իրիկուն, 1915ի Սպրիլ ամսուն, հայրս, Մանուկ Գասպարեան, կորսնցուցած էր իր սովորական զուարթ արամաղբութիւնը, եւ ճուղի սեղառ նին շուրջ՝ յայտնի մաւասուցութեամբ մը կը բացատրէր մօրս, Նազելիին, թէ ի՞նչպիսի լուրջ վասնդ մը կը սպառնայ ամբողջ հայութեան։ Այդ օրը՝ Առաջնորդական մէջ անդի ունեցած ժողովին ներկայացուած էր թուրք բռնապետութեան հրամանը, որով կը պահանջաւէր բոլոր հայերէն իրենց ամէն տեսա-

կի զէնքերը յանձնել պետութեան՝ իրեւ նշան հաւատարժութեան։ Այլապէս պետութիւնը պիտի դիմէր խիստ միջոցներով։

Նկատի ունենալով, որ Հայերը որեւէ ձեւի ծրագիր չունէին լմբոսութեան, եւ իրենց միակ նպատակն էր ինքնապաշտպանութիւնը, ժողովը եկեր էր այն եզրակացութեան, թէ զէնքերը յանձնելը նախընարևնի է անմիջական արնահեղութենէն։ Այս տեսակէտին դէմ խօսողներ եղեր էին, դրուշացնելով՝ թէ՝ կարելի չէ մստահիլ թուրքին խոստումներուն, եւ թէ թուրքերը իրենց սովորական ջարդերէն մէկն է որ կը պատրաստեն Հայերուն համար, եւ այդ պատճառով ալ մահացու սխալ մը պիտի ըլլար զէնքերը յանձնելը։ Բայց մեծամասնութեամբ որոշեր էր «խոհեմ» ըլլալ։

Սուաջին անգամն էր, որ Հայրս ինձի հետ կը խօսէր որպէս մեծի, թէեւ հաղիւ իննը տարեկան էի, բայց իր անդրանիկ մանչ զաւակը։ Ան ինձ բացատրեց վտանգի ծանրութիւնը եւ դադտնապահութեան բացարձակ անհրաժեշտութիւնը։ Յետոյ՝ ատինք թի, բրիչ եւ լոյս, ու գացինք մեր տանը կից անընակ տունը, որ կը պատկանէր հօրս հօրեղորը որդւոյն, որ դադթած էր Կիւրինէն տարիներ առաջ։ Ածխանոցին գետինը փորեցինք եւ թաղեցինք գոռարեղին, զրամ, երկու մանր ատրճանակներ եւ այլ արժէքաւոր առարկաներ։ Մեր ունեցած զէնքերուն մեծ մասը քանի մը օր վերջ յանձնուեցաւ կառավարութեան, ինչպէս ըրին բոլոր միւս հայերը։ Զօրս մահէն վերջն էր միայն, որ ես ըմբռնեցի թէ ինչո՞ւ ան ինձի հաղորդակից կ'ընէր այդ դադտնիքներուն։

**

Ստեղծուած այս կացութենէն քանի մը օր վերջն էր, որ էշխանութիւնը մէկ անգամէն ձերբակալեց բոլոր երեւելի հայերը եւ նետեց բանուը, անհիմն պատրուակներով։ Այս առաջին խումբին մէջ էին երկու Հօրեղբայրներս, Գրիգոր եւ Գարբիէլ Գասպարեանները, ինչպէս նաև մօրս երկու Հօրեղբայրները, Համբարձում եւ Ենովք Գոչունեանները։ Հայրս անկողնի մէջ հիւանդ պառկած ըլլալոն համար չտարին այդ օրը։

1915ի Ապրիլին վերջերը, կամ Մայիսին մէջ, լաւ կը յիշեմ թէ ինչպէս Մայր Եկեղեցի մեր գպրոցէն վերադարձին, ուսանողներս կը յամենայինք բանտին դիմաց եւ կը դիմէինք բանտը եւ շրմապատը։ Երբեմն կը տեսնէինք մեր հարազաններէն ոմանց փոխադրութիւնը բանտին մէկ մասէն միւսը, ահարեկուած՝ կը նկատէինք թէ անոնք խոշտանգուած են վայրագօրէն։

**

Օը մըն ալ լուր տարածուեցաւ, թէ բանտարկեալները Սերաստիա պիտի փոխադրութին դատուելու համար։ Այդ կէսօրէն վերջը գպրոցէն վերադարձին՝ զարձեալ մեծ թիւով աշտակերաններ եւ ժողովուրդ հաւաքուեր էինք բանտին դիմացի կողմը եւ կը սովորէինք բանտարկեալներուն ճամբայ ելլելուն։ Յանկարծ վերէն պառալ սկսան, Հեղե՛ղը, Հեղե՛ղը։ Երկու վայրկեան չտեւեց՝ ժողովուրդը հովհացաւ, ամէն մարդ ինքովնքը աղատելու համար մագլցեցաւ տանիքները, ծառերուն վրայ եւ ուր որ կըցաւ։ Ես մագլցեցայ կիսաւար մղկիթին պատուհանը եւ վերջն ալ Բրքական գոլրոցին բակը դանուող ծառի մը վրայ։ Հեղեղը տակաւ բարձրացաւ եւ քիչ անց լեցուց բանտին առաջին

փողոցը եւ երկու կողմի խանութները, որոնք գրեթէ ամբողջութեամբ քչուեցան հեղեղէն։ Կառավարական շնչքին վարի յարկը եւ բանութ նոյնպէս ողողուեցան եւ ոստիկաններն ու բանուարկեալները փախան իրենց կեանքը փրկելու համար։ Վերջին պարզուեցաւ, որ իմ Դրիդոր հօրեղբայրս փրկեր էր թրքական բարձր պաշտօնեաններէն մէկը խեղդամահ ըլլալէն, եւ այդ իրիկուն երբ ինք տուն եկաւ, միամտարար կը յուսար որ իր կատարած բարիքին համար, զինք այլիւս չեն ձերբակալեր։

Մէկ-երկու ժամ վելջ թէեւ հեղեղը գաղրեր էր, բայց անկարելի էր քարի կամուրջին ճամբուլ տուն վերադառնալ։ Մառէն վար իջայ եւ նասպաղի կողմէն անցայ մեր թաղը։ Ղարատէլիք։

Այդ գիշեր եւ յաջորդող քանի մը օրերը՝ հայերը եթէ չուբախացան, գոնէ օրօրուեցան ինքնախարկանքով, թէ այդ հեղեղը Աստուծոյ մէկ պատիժն էր թուրքը զրաստութեան բնրելու եւ թէ այլեւս դաշիճները պիտի չնեղէն հայ ժողովուրդը։ Այս ինքնախարէկութիւնը սակայն երկար չտեսեց։ Բոլոր եւ բնելինները, որոնք հեղեղին օրը բանտէն աղատեր էին՝ տարուեցան կապանք ներու տակ, եւ առանց դատի ջարդուեցան թուրք բորենիներու ձեռքով, թուրք բանապետութեան հրամանով, ինչպէս պարզուեցաւ յետագային։

Այս առաջին խումբը մէջտեղէն վերցնելէն անմիջապէս ետք, նոյն վայրագութեամբ ձերբակալուեցան բոլոր հայ այր մարդիկը, որոնք կրնային որեւէ ձեւով գիմադրութիւն ցոյց տալ, կատարուելիք աւելի անմարդկային ու քատմնելի ոճիրներուն։ Եւ բոլորն ալ նոյն պաշտօնական սովորական պատրուակով «դատուելու տարուեցան Սեբաստիա»։

**

Կարգը եկած էր հիւանդ տղամարուոց ձերբակալուեթեան։ Կէսօրէ մը վերջ երկու ժամարմներ՝ հիւանդ հայրս տարին Մայր եկեղեցիի վարժարանին սրահը, որ զրաւուած էր կառավարութեան կողմէ եւ կը գործածուէր պայտի բանու։ Այլեւս սովորական բանտելը նեղ կու կային զանգուածային ձերբակալութեան համար։ Անմիջապէս գիմեցի պաշտիաթիւպ (գլխաւոր քարպար) Շիւքը էֆէնտիին, որ պետական բարձր պաշտօնեայ էր եւ Գասպարեան գերդաստանին բարեկամ էր նկատուէր, եւ ինդրեցի իրմէ, որ միջամտէ եւ հիւանդ հայրս բանտէն աղատէ։ Ան՝ որ Գասպարեաններու գրամով կըթութիւն ստացեր էր, կառավարական պաշտօնի էր տիրացեր, եւ բարձր շիւքի էր հասեր, մերժեց որեւէ միջամտութիւն ընել։ Դիմեցի հօրս ուզիշ մէկ թուրք բարեկամին, նոյնական պետական բարձր պատշօնեայ, որ անմիջապէս վիս հետը առած զնաց բանտ եւ հրամայեց, որ աղատ արձակէն հիւանդ մարդը։ Մէծ ուրախութեամբ հայրս առինք եւ տուն բերինք։

Կիւրինի մէջ հօրս այլեւս նեղութիւն չտուին, բայց քիչ ժամանակ անց, բոլոր մնացեալ հայերը տնխտիր, կարաւան առ կարաւան, բոնութեամբ սկըսուն քչել զէպի արարական մանապատները, զէպի ստորդ անսուազութիւն, հիւանդութիւն, մահ ու վիճացում։ Մեղմէ առաջ արդէն երկու կարաւաններ ճամբու գրուեր էին, մեր կարաւանը երրորդն էր, հաւանաբար չորս-հինգ հարիւր հոգի, եւ բացի իմ հիւանդ հօրմէս, ոչ մէկ այր մարդ կար, բոլորն ալ կիններ, մանուկներ, աղջիկներ եւ տասնեւհինդ տարեկաննեն վար պատանիններ էին։ Այդ օրը՝ օդը հաճելի, արևելք պայծառ, այդինքներն ու պարտէղները կանաչներ հաղած, ողջ բնութիւնը կեանք ու խնդութիւն կը բուրէր, բայց

թուրք պետութիւնը որոշած էր իրաւագրկել, եւ զանգուածային կոտորածով վշտել զանգուածային դիմադրականութեան մը հիմերը:

Ժողովուրդը իրեն հետ վերցուցած էր իր ունեցածներէն ինչ որ կրնար տանիլ եւ ինչ որ անհրաժեշտ էր, զբամ, ուտելիք, հագուստ, թեթեւ անկողին, փոխադրական կենդանիներ, եւային: Մենք ունեինք երկու ձի, երկու էլ և մէկ հատ ալ աղնուացեղ կով, որոնց լոլորն ալ կօգտագործէինք մեզ եւ մեր ապրանքները փոխադրելու համար: Ամէն ընտանիք իր կարողութեան համաձայն՝ ջանացեր էր ճարել փոխադրական միջոցներ, բայց բոլորն ալ անբաւար, մանաւանդ ժողովուրդն ինքը անպատճառի ու անլուրծ էր նման տարար, մանաւանդ ժողովուրդն ինքը անպատճառի ու անլուրծ էր նման տարար:

* *

Բնական է մեր կահ կարասիներու խոշոր մասը մնաց տունը, որուն գուռ կլպեցինք եւ բանալին յանձնեցինք կառավարութեան ներկայացուցչին: Տարօրինակ է արյց գեռ կային մարդիկ, որոնք հաւատք ու վստահութիւն կը տածէին մեղ արժատախիլ ընող, մեղ կողոպտող, մեղ անյուսութեան ու մահուան քշող ոճրամիտ պետութեան հանդէպ: Դեռ յոյս ունեին, որ կառավարութիւնը մեր տունը եւ հողային ստացուածքները պիտի պահէ ապահով մինչեւ մեր վերադարձը: Դեռ չեին ուղեր ըմբռնել թուրքին «Հայը թրքական երկշեմատէն վերցնելու», ամբողջ ժողովուրդ մը մէկ անգամէն ոչնչացնելու դիւային ծրագիրը: Դժուար էր հաւատալ թէ մարդկային կերպարանք ունեցող արարածներ, կրնային իրենց մտքին եւ դործին մէջ հիմնաւորել նման հրէշային ծրագիրներ, ու զործադրել զանոնք՝ անմեղ մանուկներու, անպաշտանիներու, ծերաւնիներու վրայ իսկ: Դեռ հաւատք ունեին թուրք մարդու «քառութեան» և «եղբայրութեան» վրայ:

Մեր կարաւանին մէջ էր նաեւ Գարբիէլ Հօրեղբօրս կինը՝ Տրարիսն, ծնեալ Մակարեան, իր վեց մանչերով: Գրիգոր Հօրեղբօրս ընտանիքը զացած էր երկրորդ կարաւանով, որ կը բաղկանար առաւելապէս հարուստ ընտանիքներէ: Անոնց մասնաւոր «կաշտպանութիւն» խոստացուեր էր կառավարութեան կողմէ, եղած մասնաւոր վճարումին, «վիրկադին»ի փոխարէն: Հայրաւութիւն համարած էր հասարակ ժողովրդին հետ ճամբորզելու:

Երկու կամ երեք օր տուալ մեր կարաւանին Ալպիստան հասնիլը, որ կրւրինի հարաւային կողմը քառասուն մզոն հեռաւորութեան վրայ կը գըտնուի: Քաղաքէն գուրս, բաց զաշտին մէջ քանի մը օր մնալէ ետք՝ ճամբուղուեցանք գէսպի Մարաշ, եւ սկսանք հանդիպիլ երկրորդ կարաւանէն առեւ տոնդուած աղջիկներու, կիներու եւ մանուկներու, ինչպէս նաեւ թալանուած տպանքներու, բնանաւոր զրասաններու, որոնք թուրք առաջակները բռնապրաւած էին եւ Կիւրին կը վերադառնային:

* *

Մեր կարաւանը կը շարժէր դանգաղօրէն: Երկու օրուան մէջ հազիւ 15-20 մզոն ճամբայ կարած էինք, երբ իրիկուան դէմ, առուակի մը մօտ՝ զաշտին մէջ կանդ առինք գիշերելու: Ճիշդ մայրամուտին թուրք առաջակներ, շրջակայ զիւղերէն, սկսան յօրծակիլ մեր վրայ: Հայրա հրամայեց ինձի, որ մեր արածող զրասանները բերեմ իր մօտ: Ես հազիւ թէ Հասեր էի մեր ձիերէն

մէկուն, երբ հրացանի պայթիւն լսեցի ու նկատեցի, որ գաւազանը ձեռքին թուրք մը կը յառաջանար գէպի ինձ: Անմիջապէս եւս վազեցի ու ինքզինքս նետեցի առուակին մէջ եւ պահուըտեցայ խոտերուն տակ: 4-օ ժամ հոն նստած մնացի: Իմ թաքստոցէս կ'իմանայի հայ աղջիկներու եւ կիներու լացն ու պաշտանքը՝ պիրենք առեւանգող թաւրքերուն ուղղուած: Ես քար կտրած, կը վախնալի շարժելու կամ ձայն հանելու: Գլուխս լեցուած էր ամէն տեսակի սարսափելի տեսարաններով:

Աչս գիշերն անցած էր, երբ դազրեցան մարդոց ձայներն ու շարժումները: Վախով, անձայն, դուրս ելայ խոտերուն տակէն եւ սկսայ քալել գէպի մեր կանգառը: Լուսնկայ զիշեր էր, նկատեցի որ քիչ հեռուն մարդիկ կան շարժող: Քիչ մը սիրտ տոփ եւ հազիւ թէ մաեր էի ժողովուրդին մէջ, կիներէն մին սկսաւ բարձրաձայն կանչի, «Նազելի՛, Նազելի՛, տղագ հոս է»: Ծնողքս խորհեր էին թէ, շատ մը ուրիշներու կարդին, զիս ալ տարած էին աւազակները:

**

Այդ գիշեր աւազակները տարեր էին բոլոր գրաստները, տարանքներուն մհծ մասը, աղջիկներ, երիտասարդ կիներ, գեռատի մանչեր...: Բոլորս ալ յոզնած էինք, բայց վազրադ արարքները եւ ցաւը այնքան խոր էին, որ անկարելի էր քնանալ: Լոյսը բացուելուն պէս աւազակները վերագարձան կրկին թալաններու, ինչ որ գիշերը չէին աեսեր. եւ մեր զարշտպահ» ժանաարմները ձեռք չվերցուցին արդիլելու համար կատարուող ոճիրները:

Ալեւս ժողովուրդը մերժեց յառաջ շարժիլ եւ պահանջեց վերագարնալ Ալպիստան: Ժանաարմները անկարող եղան կարդ կանոն պահել եւ ժողովուրդը փոքր խումբիրով սկսաւ փախչել գէպի Ալպիստան: Ամբողջ գիշերը եւ մինչեւ յաջորդ կէսօրին զեռ եկողներ կային: Զօրեղբօրս որդիներէն Միհրանը, Կարապետը, Երսաննդը, եւ Եղբայրս Աւետիսն ու ևս, Ալպիստան հասեր էինք իրիկունք, եւ ամբողջ գիշերը կ'իմանայինք վերագարձողներու չարչարնքն ու աղմուկը: Փախուստի իրարանցումին մէջ, եւ մանաւանդ գիշերուայ մութին, շատեր կորսնցուցին զիրար եւ ընտանիքներ՝ բաժան բաժան եղան: Առաւտուն սկսանք փնտռել մեր ընտանիքին միւս անդամները: Դատանք մայրս եւ Հօրեղբօրս կինը իր երկու փոքրիկներով: Արոշ էր թէ, հայրս դեռ չէր վերագարձեր: Միհրանն ու ևս ճամբայ ինկանք փնտռուքի: Հազիւ թէ քաղաքին ծայրը հասեր էինք՝ երբ տեսանք հայրս, գրկած քոյրս թագուհին, եւ բանած Հօրեղբօրս որդիին՝ փոքր Խորէնի ձեռքին, դանդաղ, կքած՝ կը քայր: Մեր ուրախութիւնը չափ չունէր, բայց նկատեցինք նաևս որ հայրս հոգիւ շարժելու ոյժ ունէր:

Մեր կարաւանը մնաց Ալպիստան երկու-երեք շաբաթ: Հայրս արդէն հիւանդ, չդիմանալով աքսորի հոգեկան ու մարմնական տանջանքներուն, մեռաւ Ալպիստանի մէջ ու թաղուեցաւ անծանօթ վայր մը: Այժմ չեմ յիշեր թէ մայրս այս ահաւոր դժբախտութիւնը ինչպէս տարաւ:

**

Կողոպտուելիք ոչինչ մնացեր էր ժողովուրդին մօտ եւ կառավարութիւնն ալ կարծես կ'աճապարէր մեզ հասցնել արարական անապատները՝ իր ճիւազային ծրագիրը օր առաջ իրագործելու համար: Հետեւարար ժանաար-

ները այլեւո թոյլ չտուին որ աւազակները խանդորեն մեր կարաւանի ընթացքը : Բայց անօթութիւնը, հիւանդութիւնները, եւ մանաւանդ ջուրի պակասը, շատ կը գտնղաղեցնէին մեր ճամբորդութիւնը :

Անցանք հերոսական Զէյթունի մէջէն, բայց ան արդէն այրի ու սպառուր էր . թուրք բոնապետութիւնը տարեր էր քաջերը եւ անակաշտպան ժողովուրդն ալ քշեր՝ իր բոյնէն :

Մարաշի ճամբով հասանք Այնթապ, ուր արդէն կային նախորդ կոտրուածներով հասած բաղմաթիւ Կիւրինցիներ : Հոս՝ կառավարութիւնը նախ զատեց այն բոլոր ընտանիքները, որոնք տասնեւմէկ տարեկանէն վեր մանչ զաւակներ ունէին եւ զանոնք աքսորեց աւելի հեռաւոր, զաժան կլիմայ եւ մահարեր պայմաններ ունեցող վայրիք : Խակ փոքրտհասակ մանչեր ունեցող ընտանիքները զրկները զրկեց աւելի մօտիկ շրջանները, զանոնք թրքացնելով վճացնելու նպատակով : Հոս էր որ Գարբիէլ հօրեղորս ընտանիքը մեզէ բաժնեցին եւ զրկեցին Տէր Զօրի կողմը, եւ որքան որ դիտեմ այդ նոյն խումբին մէջ էր նաև Ենոպք Գոչունեանի ընտանիքը : Գոչունեան ընտանիքն վերապրողներ կան, բայց հօրեղորս ընտանիքը ամբողջութեամբ կորսուեցաւ :

ՄԵնք քանի մը ուրիշ ընտանիքներու հետ միասին զրկուեցանք Առըլ գիւղը, որ Այնթապէն տասնեւհինգ մզոն արեւելք կ'իյնայ : Մարմիան եւ այլ հիւանդութիւններ, ինչպէս նաև քաղցն ու աքսորի անսաելի դժուարութիւնները անհամար զոհեր կը ձգէին ամէն օր : Փողոցներուն մէջ, կամ անպատճան խուզերու անկիւնը, անհրապար ու զաժան կեանք մը կը քաշկուտէին բուլորն ալ : Հոս էր որ մահացաւ մայրս : Այս զեշեր քանի մը անզամ, իր ջերմի զառանցանքներուն մէջէն, ան ինձ կը խրատէր բարի գործեր ընել, հիւանդները ինամել, բժշկել . . . : Այնպէս կ'երեւի, թէ իր մտքին մէջ էր հօրս ծրագիրը՝ զիս Պէլութի Համալուարանը բժշկութիւն ուսումնի զրկելու մասին : Տարօրինակ է, որ թուրքին մեր գլխուն թափած ա'յաքան չարիքին ի տես, ան չէ՛ յորդորեր վրէ՛ժ, եւ արի՛ւն արեան գէմ, այլ կը կտակէր զարդացում ու բարի պործ :

Առաւատեան գիւղի ոստիկանութիւնը մեզի, քոյրս թագուհին՝ երեք տարեկան, եղբայրս Աւետիսը՝ եօթը տարեկան, եւ զիս՝ Սարգիս ինը տարեկան, փոխադրեց ոստիկանատօն : Երբէք չգիւցանք թէ ի՞նչ եղաւ մեր մօր անշնչացած մարմինը, այդ անծանօթ գիւղին մէջ :

Երեքս մնացինք Առըլ գիւղը, եղալիօղու Մահմետ Քեհեային տունը, որուի դառնարած, մինչեւ 1919-ի սկիզբը, երբ հօրեղորս որդին Վարդանը եկաւ, գտաւ մեզի եւ տարաւ Այնթապ : Այս քաղաքէն մէջ, հոս ու հոն բաւական կիւրինցիներ կային, բայց ոչ ոք արամադիր էր կիւրին վերադառնաւ :

**

Այդ օրեւուն կիւրինէն Այնթապ եկեր էր Լեւոնը, որուն եղբայրը՝ Հայկ, աքսորէն առաջ իմ գասցնկերու էր : Այս երկու եղբայրները վերջին տարիներուն եկած էին Վառնային (Պուլկարիա) եւ կը լնոկէին նախկին Ենովք Գոչունեանի տունը, Հարատէփէ, մեր մօռը : Լեւոնը եկեր էր վնտաելու իր քոյրը, որ այդ ժամանակ ամուսնացած էր Աւետիս Խանզատեանի հետ : 1919-ի քոյրը, որ այդ ժամանակ ամուսնացած էր Աւետիս Խանզատեանի վերադառնաւ, զինադադարի շրջանին այս երեքը եւ մենք չորս հոգի, շատ մը գըժաւան, պինադադարի շրջանին այս երեքը եւ մենք չորս հոգի, շատ մը գըժաւան, կիւրինցիներ կային, բայց ոչ ոք արամադիր էր կիւրին վերադառնաւ :

Կէսօրէ մը վերջ ժամը չորսի ատենն էր երբ հասանք կիւրինի վրայ նայող լըուրը: Դիտեցինք մեզի ծանօթ թաղերը, փողոցները, տուները, գետը, ծուղաւլիքն մինչեւ Զախմար: Զկա՛ր այլեւս պարտէ զներու դեղեցիկ քաղաք կիւրինը, որ զարնան զարթօնքի այս եղանակին՝ իր ծաղկած պտղատու ծառերով, հսկայական ծաղկեփունջի մը նման կը ժապտէր մանկական կենսայորդ քաղցրութեամբ: Զկար այն հին զուարթ ու գեղատեսիլ կիւրինը: Հայոց անտէր մնացած տուներէն միծամասնութիւնը քանզուած, պարտէ զներու ծառեցը կտրուած քաղաքն առած էր տիուր, կարծես մեռելային երեւոյթ մը: Դեռ նկատելի էր 1915-ի Հեղեղին հետեւանքով կազմուած փոքր լիճը, քարէ կամուրջէն դէսլի վեր, եւ չուկայի գլխաւոր փողոցին վրայ Ոչ մէկ խանութ վերակառւցուած էր: Հեղեղի առթած աւերակները կը մնային նոյնութեամբ: Կիւրինի այդ վիճակը՝ անդամ մը եւս կը շեշտէր այն իրազութիւնը, թէ թուրքն անդերազանցելի է քանզելու, թալանելու եւ ապաննելու իր «ձիրքով», եւ անգերազանցելի իր ապիկարութեամբ՝ կառուցանելու, շինելու եւ լուսաւորուելու գրական գործերու մէջ: Իր ամբողջ պատմութիւնը այսպէս է եղեր:

Աքսորէն վերադարձի իմ առաջին տպաւորութիւնս եղաւ շատ սրտաճմիկ եւ վշտալի, կարծես յուզարկաւոր մէկի, որ իր սիրելին գերեզմանոց կը տանի: Հոգիս խռոված եւ սիրու ծանր էր փողձկելու աստիճան. հաւանաբար այդ զգացումները կը ծնէին մեծ եղեռնի հսկայական եւ անամոքելի ցաւի ու վշտի խորութենէն:

Այդ իրիկուն, եւ յաջորդող քանի մը օրերը, մենք հիւր եղանք լեւոնենց տունը: Յաջորդ առաւօտ կանուխ ես վազեցի մեր տունը, ուր կը բնակէր Քեմախէն եկած զաղթական թուրք կին մը իր երկու զաւակներով, ամուսինը զեռ չը վերադարձած զինուորութենէ: Յայտնեցի կնոջ, թէ այդ տունը մերն է եւ կ'ուղենք, որ իրենք դուրս ելլեն: Այդ ժամանակ թէեւ դաշնակից զինուորներ չկային Մարացին դէսի հիւսիս, Ալպիսթան ու կիւրին, բայց թուրքերը կորսացուցեր էին իրենց նախուկին յոխորտանքը եւ կ'աշխատէին սիրաշահիլ մեղ: Ո՛չ թէ իրենց գործած ոճիրները քաւելու, ո՛չ թէ իրենց խիղճը հանդարտնելու համար, այլ պարզապէս մեղմացնելու եւ խուսափելու համար այն պատիժէն՝ որ կը խորհէին թէ պիտի իշնէր իրենց գլխուն զաշնակիցներու կողմէ: Մեր «Մեծ Դաշնակիցներու» ապագայ դաւանանութեան մասին, գանձ այդ ժամանակ, քարիքն խոլ զազափար ու ակնկալութիւն չունելք:

Սահանց առարկութեան թուրք գաղթականը իր երկու զաւակներով փոխազրուեցաւ մեր տան վարի յարկը եւ մենք տեղաւորուեցանք վերի յարկը: Հայիրու թողուցած տուներուն լաւերը զրաւուած էին թուրք գաղթականներու կողմէն, բայց միծամասնութիւնը քանզուած եւ ատազները որպէս վառելունիթ գործածուած էին: Պարագներն ալ նոյն ողբալի վիճակը կը ներկայացնէին:

Այս ըրջանին էր, որ կիւրին վերադարձաւ Թանուային ազան՝ Կարապետը, որ աքորի տարիներուն Սերաստիա էր մնացեր, որպէս որհեստաւոր գերձակ: Սն մեղ համոզեց, որ Սերաստիա երթանք մենենք Ամերիկեան նպաստամատուցի որբանոցը, որպէսզի կրթութիւն ստանանք: Զեմ կարծեր թէ մեր կիւրին մնալու տեսուզութիւնը չորս հինգ ամիսէն աւելի եղաւ:

Հստ մեր տեղեկութեան՝ 1919ի ամբան կիւրին կը գտնուէին որոր թիւով հայեր, որոնք հետզհետէ մեկնեցան աարդեր ուղղութիւններով:

Ցիշեաները քաղաքի կեդրոնական մասերուն մէջ կը բնակէին եւ մենք զանոնք տեսնելու բախտն ունեցանք, բայց եթէ կային ուրիշներ՝ Շուղուի:

իօրէնի, թասպաղի եւ Զախճորի նման հեռաւոր թաղերը բնակող, մենք չտեսանք անոնք: Անկասկած՝ թուրք ընտանիքներու մօտ կային բազմաթիւ հայոցներ, որոնցից փոքրիկները լուր իսկ չունեն թէ իրենք հայ են, եւ մենք այլ ի վիճակի չենք վնասուուք եւ ստուգում կատարելու:

Ահաւոր էր իր կենսունակութենէն պարպւած քաղաքի մը դատարկութիւնը: Մեզի համար յատկապէս, որ սարսափին մէջն էինք երէկին, եւ անըստորդ վաղուան:

Ս. Մ. ԳԱՅՊԱՐԵԱՆ

6.— 1915ի ԴԵԿԹԵMBERԻ ԴՐՈՒԱԳՆԵՐ

Առաջին համաշխարհահային պատերազմին հայ ժողովուրդին բաղձանաքը գալիքակից պետութիւններու յաղթանակն էր: Այդ իսկ պատճառով կիւրինի առաջնորդ Առքէն Եղիսկոպոս Դիմաքսեանը, հեռատեսութիւնը ունեցաւ, Սահակ Կաթողիկոս Խաղաղահանի Հրահանգներուն համաձայն, անմիջապէս կազմելու գաւառական ժողով մը, կիւրինի եւ շրջանի ըոլոր հայ գիւղերու ներկայացուցիչներէն բազկացած: Երկար վէճերէ յետոյ, այդ ժողովին մէջ որոշում տրուեցաւ բացարձակապէս չեղոք մնալ ու հաւատարմօրէն ծառայել թուրքիսյ կառավարութեան, տալով անոր ամէն տեսակ օդնութիւն:

Հակոսակ հայերու որդեգրած այս գրական վերաբերումին, թրքական իշխանութիւնը, քիչ ժամանակ անց, մունետիկներ հանեց ամէն կողմ, փողոցէ փողոց, որ քրիմտոնեայ աղքաբնակչութիւնը, այսինքն հայերը, 48 ժամուան ընթացքին յանձնեն իրենց ունեցած զինքերը, անսասուղները կախազանի սկատիմին ննթարկելու բացորոշ սպառնալիքով:

Զէնքերու հաւաքումի ընթացքին, սկսան նաեւ ձերակալութիւններն ու անոր յաջորդող տեղահանութիւնները: Միշտ նոյն կիրքով մունետիկները կը յայտարարէին թէ այն իսլամը, որ քրիստոնեայ մը կը պահէ իր տան մէջ, նըմանապէս կախազան պիտի հանուի: Նման խիստ հրամանով հայերը պարտաւոր էին իշխանութեան յանձնել իրենց բեռնատար անասունները: Աքսորի կարաւաննէն ետ մնացողները նոյնպէս ենթակայ էին ծանր պատիժի: Կիւրինի հայ ընակչութիւնը աւ ու սարսափի տակ, լքեց իր հայրենի երգիքն ու ըոնեց ազսորի աղիտալի ճամբան: Հայ ընտանիքներ այլեւս տէրը չեին իրենց սեփականութեան, թուրք գրացիներ կու զային ու կը տանէին ինչ որ կ'ուզէին, եւ կը վէճարէին ինչ որ ուղէին: Կաթրնառ կով մը, օրինակ, շատ մը տեղեր առեր էին գինդ զահեկան վճարելով միայն:

Տեղահանութենէն առաջ արդէն հեղուցիչ էր մթնոլորտը: Իշխանութիւնները արտօներ էին ամէն վայրադութիւն: Այն հայերը որ քաղաքական կուսակցութեան մը կը պատկանէին, սոսկալի տանջանքներու կ'ենթարկուէին, սպաննելիք առաջ: Վարդան Ճըղլիկանը (գալնակցական) ոտքերուն պայտ զարնելէ ետք, քարերով եւ բիրերով մեոցուցին: Նզթայակապ բանուարկեալներուն բացարձակապէս արդիլուած էր որեւէ յարաբերութիւն դուրսիններուն հետ, անդամ, թոյլ չէր տրուէր որ դուրսէն իրենց հարազատներաւն կերակուր տարուէր: Օր ցերեկով շզթայակապ հայերը, կը տարուէին չարչարանքներէ յետոյ, գէպի սպանդանոց: Ոճիրին վայրը՝ 2-3 քիլոմետր հետու «Սազին Պողագ»ն էր, ուր կը տանէին կիւրինի հայերը կազմակերպուած ջարդին: Նոյնպէս հոն առաջնորդեցին մասնաւոր կոռախմբով մը կիւրինի սուաջնորդ